

# ՏԱՐԱՆ

## ԿԱՆԱՆՑ ՅԱՏՈՒԿ

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ՀԱՐԱԹԱԹԵՐԹ

ԳՐԱԿԱՆ, ԳԵՎՈՐԳԻԵՍՈՎԱՆ  
Ա.Ո.ՏԱՐԱՆՑ ՏԵՏԵՍՈՒԹ.Ե.Ս.Ն., ՆՈՐՈՅԵԹ  
ԶԵՐՈ.Ա.ԿԱՆ Ա.ՇԽԱՏ.ՏՈՒԹ.Ե.Ս.Ն  
ԿԱՆԱՆՑ ՀԱՐԱԹԱՐՈՒ և Ա.ՇԽԱՏ.ՏՈՒԹ.Ե.Ս.Ն



ԺԹ. ՏԱՐԻ

Նոր Երջան, Թիւ 25



ՅՈՒԻՆԱԾՆԵՐ ՈՒԵՒՆ

ՏԻԿԻՆ ՍԱԹԵՆԻ ՏԼՐ.ԲԱՐԹՈՂ  
ՕՐԻՈՐԴ ՄԱՍԻ ՊԵՏՐՈՍԵԱՆ  
ՕՐԻՈՐԴ ԶԱՊԷԼ ՄՈՄՃԵԱՆ  
ՕՐԻՈՐԴ ՆԻՆԻ  
ՕՐԻՈՐԴ ՄԱԹԻԼՏ ԱՍՏՈՒԱԾԱՏՈՒՐ  
ՕՐԻՈՐԴ ԷԼ.ԶՈ.

ԵՒ

ՀԱՅԿԱՆՈՅԵ ՄԱՍԻ

Գի՞ն 40 փարս

Տպագրութիւն ԾԱ.Դ.Ի.Ն., Կալաքա.

## ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՊՈԼՍՈՑ ՀԱՄԱՐ

Տարեկան 50 դրուշ. Վեցամսեայ 25 դրուշ:

ԳՈԼԱԾՈՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ

Տարեկան 54 դրուշ. Վեցամսեայ 27 դրուշ:

Ա.ՌՏԱ.ՍՈ.ՀԱՄԱՐ ՀԱՄԱՐ

Տարեկան 12 ֆրանք:

Մանուցման, բաժանորդագրութեան եւ թերթին վերաբերող  
ամէն կարգի գործառնութեանց համար դիմել մ' միայն՝

### {ԶԱԳԻԿ ՂՆԹԵՍԻ}

ՃՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՎԱՆ ԽԱՆՆԵ ՆՈՄԸ 7

Շ. Ա. Բ. Ա. Թ. Ա. Թ. Ե. Ռ. Թ. «Ծ Ա. Ղ. Ի Կ»

Կ. Պոլիս, Ղալաթիա, Գուրշունլու խան, թիւ 7

JOURNAL "DZAGHIK,,

Constantinople, Galata, Kourchoum Han, № 7.

Վ. Ա. Ճ. Ա. Ռ. Ա. Տ Ո Ւ Ն

ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ ԵՒ ՕՖԻՏԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ, ԶԱՆԱԶԱՆ ՆԻՒԹՈՑ

## ՃԱԼՃԵԱՆ ԵՒ ԹԱՎՃԱՆՃԵԱՆ

ՀԱՅԹԱՅԹԻՉ ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԱՆ

Կ. Պոլիս, Էստի Զապրիէ ճատէսի թիւ 63

Ապրանաց տեսակներու ճոխութեամբ ու չափաւոր զիներով  
ծախող հանրածանօթ այս հին Վաճառատունը Եւրոպական առաջ-  
նակարգ գործարանաց հետ միշտ ունեցած յարաբերութեանց չնոր-  
հիւ կը զտնուի պատրաստ հաւաքածոյ մը ասեղնագործութեան և  
օժիտի վերաբերեալ նոր ու ընտիր նիւթերու, ինչպէս մեսարածայ  
կերպասներ, աթլադ, թաւիչ, թաւթա, ոսկեզօծ ու արծաթեայ  
դուռ ու անզուտ թեյեր (խաս և խամ որբմա), ճերմակեղէնի հա-  
մար ընտիր պոստէներ, վալանոիէն ու մետաքսէ թանթէլաներ,  
ճերմակքրթան, զաղղիական ընտիր շաղիկի կերպասներ, բիքէ-  
ներ, գունաւոր պաթիսթներ եւայլն եւայլն:

Ջեռագործ բանուած ու սկսուած զանազան ճոխ նիւթոց հա-  
ւաքածոյ մը պատրաստ կը զտնուի:

Կ. Պոլսոյ եւ Գաւառաց գպրոցական հաստատութեանց համար  
մասնաւոր զեղչ կ'ըլլայ:

Վաճառատան մէջ կը գտնուի միշտ պատրաստ ասեղնագործի  
գծագրիչ մը,

# ՅԱԶԻԿ

## ՅԱՐԱԹԱԹԵՐԹ

(609) ԺԼ. ՏԱՐԻ — ԹԻՒ 25

23 ՓԵՏՐՈՒԱՐ 1906

### ՉԻՆԱԿԱՆ ՖԷՄԻՆԻԶՄ



ԻԿԱՍԹԻՆ կայսրութեան նախապաշարեալ սահմանները չկրցան վերջապէս աւելի երկար առեն դիմադրել եւրոպական քաղաքակրթութեան, որտեղ հետ լուս կերպով ներս սպրդեցաւ նաև գիմնիֆիզմը:

Կոմիտեկոսի սկզբունքները, հիմնուած ընտանիքան յարգանքի և կանացի աժօթղածութեանց վրայ սոսկ, ո՛րքան այլաշընուած կը թուին ըլլալ Մայրակելեան կամացին ներքեւ, երբ առաջին անգամ դեղին կինները հանդիսաւոր կերպով կողան խնդրել որ փոխութիրենց կապտուած կանացիութիւնը, նմանելու համար գէթ բարոյականի տեսակէտով իրենց սովորակ սեռակիցներուն։ Աղնուական ընտանիքէ ամուսնացեալ կիններ, այրիներ, մանկամարդ օրիորդներ հրապարակացին կեանքերու կը նկրաին, այրավայել գործունէութեան իտէալներու սեռեռած իրենց երկար ու անոյշ աչուկները։

Երկար տարիներէ ի վեր չինսացի կինը տեղուոյն դարդանօթները կը յիշեցնէր մեզի, իր վրայ ոչ խիլ խօսեցնել տալով, բայց ահա քողազերծ եղած հիմայ ամէն նախապաշարումներէ, իր օգտակարութեան կամեցողութիւնը կը հրապարակէ իրը ստեղծագործութեան բանաւոր և արժանաւոր տարր մը։ Եւ արժանապատութեան այս դարձումը իր մէջ կը կատարուի նորաձեւութեան ազդեցութեան

տակ . նորաձեւութիւնը՝ զոր տնտեսագէտներ այնքան կ'ատեն , և որ բարոյախօսին համար անկարելին կ'ընէ գրեթէ հոդ :

Զինական վայելչասիրութիւնը , դարերէ ի վեր ոչինչ այլափոխած իր ճաշակէն , ինչպէս գիտենք , չարչարանքի կեանք մը ստեղծած էր գրեթէ կին երիտասարդութեան համար . և դեռատի կիներ իրենց ոտքերը մանրիկ ցուցնելու մարմաջէն բռնուած՝ կը դատապարտուէին տղայ տարիքէ ի վեր սրածայր և խիստ պղտիկ կօշիկներու մէջ բանասրկելու իրենց ոտքերը : Այս անողոք նորութիւնը որ դարերէ ի վեր բնա՛ւ չինցաւ , արգիլելու համար անոնց ոտքերուն աճիլը , սաստիկ ցաներու մէջ , նոյն իսկ անկարելի կը դարձնէր անմոցմէ շատերուն քայլ առնել : Բայց ահա այդ ցաւերէն է որ ծայր կ'առնէ , միշտ քաղաքակրթութեան ազգեցութեան տակ , չինուհիներուն դիտակցութեան նախաքայլը : Եւ ընտանեկան պարզ համախմբումի մը մէջ կը բողոքեն ոտքերու այս անձահ նորաձեւութեան դէմ և կը մտագրեն առ յաւէտ հեռացնել իրենցմէ ամէն նախապաշարում , ու բաղձալ իրենց սեւին յառաջդիմութեան : Զանազան ընդդիմախօսներ կը ջատագովին բնական ոտքերու առաւելութիւնները , ատրէց կիներ անդրագաւնալով իրենց կեանքի առաւտուուն , սրտաձմիկ կերպերով կը բացարեն այս անգութ նորութենէն կրած տագնապնին . և , երիտասարդուհիներ , աւելի սրտագրաւ՝ կ'արտաստնեն չինական իամպ կոչուած երկար յանդերով վերջացող տեսակ մը քնարերութիւններ , որոնց նիւթը եղած է , երեւելի բանաստեղծներու գրչին ներքեւ , պղափի չինուհիներու կրած այս սաստիկ սոնացաւերը : Վերջապէս ընդհանուր խանդավառութեամբ մը այդ սիրուն պուազրիկիները կ'ընդունին այդ բարքերուն դառնութիւնները , և հիմայ տակաւ կը սկսի ընդհանրանալ Միքատոյի երկրին մէջ բնական ոտքերու ընծայուած ընդունելութիւնը :

Ինչպէս կը տեսնուի այս եղելութենէն , գործնական ֆէմինականութեան մը հիմերը կը զննին չինուհիք , հոգ չէ թէ փոխանակ գլխու , ոտքէն կը սկսին գործադրութեան : Ամէն երևոյթի տակ , պէտք է սքանչանալ այս կիներուն վրայ՝ որոնք ընտանեկան ամէն նկատում առաթիւր կոխուած՝ սրուէ և բանականութենէ մղուած՝ հաստատ քայլեր կ'առնեն դէպի կանացի ինքնագիտութեան սահմանները , երախտապարութողելով իրենց հետեւելիք ամբողջ սերունդ մը :

Տգիտութեան , տնքաղաքակրթութեան բեւեռային եղեամներուն տակ յաւէտ ընդարմացած և ծոյլ ցեղ մը երբ այսքան ուժով կը փարի իր կոչումին , դժբախտապար մենք կը համրենք դեռ մեր մէջ նախապաշարումի սաստար երկրպագուներ , ըլլա՛յ բարքերու նո-


րութիւն մը ընդունելու, ըլլա՛յ կրթական կամ եկեղեցական օդ-  
տակար մատնանշում մը դիտելու, ըլլա՛յ մասնաւորաբար կիներու  
վրայ խօսելով, ինոչ կրթութեան յատուկ յառաջդիմական խնդրոյ  
մը մասին :

Հնտանիքը նախասպաշարումի բոյն մըն է յաւէտ մեղի համար,  
ուր ամէն օր ծեր գլուխներու մէջ յեղյեղուած կեղծ ամօթղածու-  
թիւններ կը սպառնան մեր մտածած ճախրանքներուն, և վա՛յ ա-  
նոր որ պիտի յանդգնի դլել անցնիլ ամենապղտիկ պայմանադրա-  
կանութենէ աստիճան մը :

ՀԱՅԿԱՆՈՅԵ ՄԱՐԴ



## ԹՇՈՒԱՌՈՒԹԵԱՆ ՕՐ ՄԸ



Զդուա և փոփոխական Բարիզ իր պերճութեամբ ու շնորհով  
կը փայլի. եղեամն ու մառախուղը մուցուած են ալ. ցուցավա-  
ճառքներու շքեղ չողարձակումներուն մէջ, այլեւս ոչ յորձանք կայ  
և ոչ անձրեւ. լոյսերու ցողքերուն տակ, ցեխոստ խճուղիները փոխ-  
ուած են վճիռ հայլիներու, և երկինքէն ինկող լուսաճաճանչ ջուրի  
կաթիւները հաղարաւոր մանր մունք աղամանդներու կը վերած-  
ուին :

Երբ շքեղազարդ Բարիզուհւոյն քով, ամէն քայլիդ կը ներ-  
կայանայ ցնցոտիներ հագած Բարիզուհին, ինչո՞ւ համար սովորա-  
բար առաջինին վրայ լարուած ուշադրութիւննիս, վայրկեան մը  
միւսին վրայ չդարձնենք :

Ահա ինչ որ շահեկան թուեցաւ ինձ, և, աւելի աղէկ թա-  
փանցելու համար աշխարհի մը մէջ, որուն համար կը համարձա-  
կիմ ըսել բաւական թաքուն, ուղեցի իրապէս ապրիլ մուրացիկի  
մը կիանքը, և օրուան մը համար միայն թշուառութեան կերպա-  
րանքը մոռայ, արուեստին յատուկ դգեստը հագնելով :

Քանի մը պատառատուն և աղաստ փոկեր, հին մուճակներ՝  
որոնք անգաղտնապահօրէն բերան բացած կը յօրանջեն, գլխուս  
վրայ բուրդէ թաշկինակ մը, քիչ մը փայտի մօխիր դէմքիս ու  
ձեռքերուս վրայ, ահա զիս անձանաչելի և իրականէն աւելի սար-  
սափելի կը դարձնեն :

Սրագաբար դուրս կ'ելլեմ տունէն, անտարբեր մնալով իմ  
անսապահիս Առառուան ինն է ժամը :

Առաջուց հետեւելիք ժամանակացոյց մը պատրաստած չըլլալուս համար, կարդաւ և ժամերու համեմատ, կ'երթամ այն տեղուանքը, ուրկից հարուստները շատ կ'անցնին:

Առտուանց կանուխ եկեղեցիէն միայն շահ մը կ'ելլէ. այս պատճառաւ առաջին անգամ եկեղեցւոյ մը շուրջը կը թափառիմ և Մատլէնը այցելել կը յանդգնիմ:

Ուրիշ մուբացիկներ հնու են արդէն. ընդ ամենը վեց հոգի, այլ ու կին, կարծես ժագ թալոյի թապի մըն է, դորշանկար ֆոնի վրայ:

Թշնամական ակնարկներ իմ հասցէիս, անհանդուրժելի խորհրդածութիւններ իմ անձիս համար, աղքամտներու համերաշնուրթիւն ըստածը ունայն բառ մը ըլլալու չէ արդեօք:

Երկու ժամու կայանք մը այդ սիհնազարդ չէնքին առջեւ, ինձի երկու սու բերաւ. շա'տ քիչ: Ասոնցմէ մին ինձի արուեցաւ կնոջ մը կողմէ՝ որ երկար ատեն դրամապանակին մէջ աչք պտըտցուց՝ համոզուելու համար՝ թէ չէր պարզեւեր փոխան մէկի՝ երկու սու: Սյս անձը բարի է իրօք, այլ կծծի: Միւս հինդ սանթիմնոցը, զոր թանկավին առարկայի մը պէս կը պահեմ, տասը տարեկան սիրունիկէ մը սաացայ, որ զիս նշմարելով մօրը դիմեց, և իր մէկ սուն ինձի բերաւ աղուոր ժամանով մը: Ո'վ պզտիկ աղջնակ, քու այդ ձեւդ ու ժամանու կեզծ աղքամտն մէկ արցունքը արժեցին, այն աղքամտն որ ոչինչ կը խնդրէր:

Զգայնութիւն թերեւս, կամ աւելի, զգայնութեան արդիւնք, որ ամօթ և նեղութիւն կը պատճառէ ինձի տունէն ելլելէս ի վեր: Վերջապէս առանց մէկդի ձգելու անձնական տպաւորութիւններս, կը պարախմ սուկայն, այս նիւթին իրական ճաշակը թողելու համար, խոստովանիլ որ՝ եթէ իմ օրս ա՛նքան շահաբեր չեղաւ, պատճառ աը այն էր որ չկրցայ խղճի մտօք կատարել իմ պատահական արուեստ: Չկրցայ ձեռք կարկառել. ասկէ աւելի ապուշ խօսք թերեւս չըլլայ, երբ աղէկ գիտէի թէ կատակերգութիւն մը խաղալ էր նպատակս, թէ վայրինակալիսն էր այս խաղը. նիւթապէս անհերելի եղաւ ինձի կատարել այս ձեւակերպութիւնը: Պայմանագրական կրթութիւն, նախապաշարում ու գաղափար, և կամ կազմուածքի ընադդային ընդվզում: Թերեւս այս ամէնէն ալքիչ մը:

Ուրեմն սոսուգիւ անարգու բան մըն է մուբալը:

Տասնըմէկ:

Ուզզանաւատները ցանցաւ կերպով Մատլէն կուգան, և ես ասկէ կը մեկնիմ հրապարակը երթալու համար, մինչեւ Բօթէլ և Շատր վաճառատունը:

Կրպակին առջին , որ մեծածախ սնունդներով լեցուն է , կը կենամ ու կը սպասեմ : Չեմ կրնար դիմագրել ա'լ այս դիւրին հակադրութեան հրաւերին , բայց անօթութենէ ճնշուած աչքերով կը դիաեմ իւղոս հաւելէնները , հազուագիւտ երէները և հիւթեղ պտուղները :

Հազիւ թէ երկու վայրկեան հոտ կը սպասեմ , կրպակին դուրս կ'ելլէ օրիորդ մը , որ երկու սու տալով ինձի կ'ըսէ աղնուութեամբ :

«Ա'ռ . . . և գնա բանդ : »

Բողոքելու քանի մը բառեր կը փորձեմ , բայց ան մեղմօրէն դէմ կը դնէ : «Քնա՛ , չես կրնար կմնալ հոդ : »

Կ'երեւայ թէ հոդ պէտք չէր կենայի : Այս առաջին լուրը աղէկ , բայց քանի որ օրիորդը ըսաւ , իրաւ ըլլալու է , և , որովհետեւ շատ աղնի . էր , պէտք չէ որ իրեն հակառակիմ :

Երրորդ կայարան :

Անուշավաճառի մը առջին : Հակառակ ներքին եռուղեռումին , պաշտօնեայ մը ատենը կը գտնէ հրամաններ տալու վտարողի մը՝ և վրաս կը զրկէ զայն այն վայրկեանին , երբ վայելչասէր մը իր կէս դենարը կը չուայլէ ինձ :

Վայրկեան մը կը հիանամ , յետոյ կուգամ : Նոր հրաւեր մըն ալ ինձի՝ ետ կենալու : Այս տեղափոխութիւնը երկու երեք անգամ կը կատարեմ . բայց կը նշմարեմ որ ներկայացուցիչ պաշտօնեայ մը զիս կը դիտէ , և որովհետեւ չեմ ուզեր գայթակղութիւն յառաջ բերել , կը հեռանամ :

Ուրիշ տեղեր մեծ բան մը չունիմ ընելիք . մարդիկ իրենց բազուկները ծրարիկներով լեցուցած՝ այդ թանկագին յօրինուած ները տակն ու վրայ ընել միտքերնուն չեն անցըներ հարկաւ , ձեռաքերնին գրապաննին կամ տափատնուն գրապանիկին տանելու համար :

Ճաշի ժամ է :

Պատահմամբ բարիզի մէջ ճաշարաններէն մին ընտրեցի :

Աղէկ տեղ ինկայ . ինը սու հասոյթ քիչ ժամանակի մը մէջ . ստուգի՛ւ , անօթի մարդիկ սիրտ կ'ունենան , նոյնպէս անոնք որ կուչտ մը ճաշած են : Այսպէս ամէն ինչ լսւագոյն պիտի ըլլար , եթէ վտարողները չըլլային , որոնք իմ կարծատեւ փորձառութեանս նայելով՝ մուրացիկներու թշնամիներն են :

Եւ սակայն , երբ հանդարտութեամբ մէկ կողմ քաշուելով՝ չեմ փորձեր ամենեւին պահնորդին հրամանը սաստկացնել՝ այդ վտարողներէն մէկը , որ քիչ մը առաջ արմուկով զիս կը հարուածէր , անշշուկ հացի ահագին կտոր մը կը բերէ ինձի : Ի՞նչ կլոր մեծ հաց , Աստուած իմ , ամբողջ ընտանիք մը կը կերակրէ : Ի՞նչ պիտի ընեմ ատիկա :

Շփոթած իմ հացիս համար , զոր յատուկ տեղ մը դրի՝ կ'անցանիմ Ֆեմինայի լսմբագրատան առջեւ :

Հոս կը յուսամ քիչ մը զբօնուլ , և արդարիւ . այդպէս կըլլայ : Խմբագիրները կ'անցնին և ոչ ոք զիս կը ճանչնայ . ո'չ ոք , նոյն խոկ անոնք որ գիտակ են անխորհուրդ արարքիս : Ասիկա կասարեալ յաջողութիւն մըն է որուն համար քիչ հպարտ չեմ :

Տեղն ալ յարմար է միւս կողմէ . պարմն մը որ դուրս կ'ելլէր , յետոյ երկու տիկիններ որոնք ներս կը մտնէին , իւրաքանչիւրը ինձի մէյմէկ սու տուին : Կ'ուղեմ հաւատալ թէ այս գթած անձերը Ֆեմինայի ընթերցուհիներն էին :

Դաղափար մը :

Եթէ քիչ մըն ալ Թէարող-Ձրանսիի առջև քսկոտուէի : Հոն միշտ կէս օրէն ետքը ստոյգ երթեւեկ մը կայ վարչութեան արուեստագէտներու , և արուեստագէտները , գիտենք արդէն , վեհանձն մարդեր են :

Դրան մէկ կողմը կը կրթնիմ ու կը սպասեմ : Հա' , հաւասիկ Պ . Տիւպէոին , Տան ընդհանուր քարտուղարը , թատրոնին քարտուղարներուն ամէնէն հաճելին . . . և երկու սու տալուն համար քէն չընողը , քանի որ հաճութեամբ տուաւ այդ գումարը ինձի , ինձի որ յաճախ հնդիկրվիու ընելու տանջանքը տուած եմ իրեն : Երբ իմանալու ըլլայ . . .

Սպա , հրապուրիչ , չնորհալի ինչպէս քաղքին այնպէս և բեմին համար Օր . Լըքօնթը կ'երեւայ . Քսանըհինդ սանթիմոց մը կուտայ ինձի , ներողութիւն խնդրելով ուրիշ մանրուք չունենալուն համար :

Հանդիսաւորութեամբ մը Լըքլէրք , Քօմէտիի տնսապահը կ'ելլէ և հրաման կ'ընէ մեքենագործի մը որ դրան առջև շքեղ օրունոպի մը կարգի կը դնէ : Բացաւոիկ առիթ մը ահա . առաջ կը նետուիմ դուռը բանալու :

Մետաքսէ վրու վրուներ , կանացի սիլուերներ վերարկու եւ քցավիններու մէջ փաթթուած . տանիթէներու մէջաեղէն՝ կը ճանչնամ Տիկք . Սօրէլն ու Լարան , ատանըութերորդ դարու զգեստներով : Այր' , Թրանք ան տը թէարոի ցայցահանդէսին Մարիած տը Ֆիկաոօի մէկ տեսարանը սլուտի ներկայացնեն :

Աղէկ որ հոս եկայ ; Թատրոնի մերձաւորութենէն է արդեօք , որ օրուան ամէնէն մեծ դերս կը խաղամ :

Լըքլէրք , իրար անցած , կ'ուղէ ես կեցնել զիս , մինչ Օր . Սօրէլ , իր գեղեցիկ ձայնով կ'ըսէ . «Թողէ՛ք , թողէ՛ք» և կարելի շուտութեամբ , պղտիկ շագոյրէ մը տասը սու հանելով ինձի կուտայ : Ինչ որ սակայն իրարու չեն յարմարիր , ես և պաշտօնեայ մըն է որ կոչտութեամբ արմուկովը զիս կը հրէ :

իմ ներկայութեամբս այս երկու արուեստագիտուհիներուն մեկ-  
նումին պատճառուած յապազումը, առիթ տուաւ բանակցութիւն մը  
կատարելու : Ես յանցաւոր գտնուեցայ այս անկարդութեան համար.  
աղանորդը կոպտօրէն զգացուց ինձի այդ բանը, և ես մինչեւ որ  
շնուցուեցայ՝ չկրցայ անոր ձեռքէն խուսափիլ :

Խաւար գիշերը վրայ կուգայ. դանդ մը չստացայ ա'լ և հա-  
սոյթս կը մնայ միայն երեսունըհինդ սու : Արդարութիւնը ըսելու-  
համար, պէտք է այս հաշիւէն : համեմ տասնըեօթը սուի գումարը,  
զոր թէարոը-Մրանսէն ստացայ, և որ կը կազմէ արտակարգ  
գանձ մը :

Այսպէս մնացած տասնըութը սուերը կը ցուցնեն Բարիզցի  
աղքատի մը օրականը, միջին հաշուով :

Տասնըութը սու, փոխան ա'յդքան կեղծաւորութեան, ամօթի  
և նուասութեան :

Օրեր կան, ուր գեղեցիկ բարեկործութեան մը համար լաւա-  
գոյն մարդկութեան մը տեղ կը դնենք ինքզինքնիս :

Աւազ, այդպիսի պատրանքներու հաւատքը պահելու համար,  
պէտք չէ մարդկային թշուառութեան խորը դպիիլ, հոտկէ դառ-  
նութիւն և վհատութիւն կը ծորի միայն :

ԺԱՆ ՊՌԷՄՈՆԹԻ:

Թարգմ.  
ԶԱՊԻԼ, ՄՈՄՃԵԱՆ

## ԳՐԻՉԸ ԵՒ ԿԱՂԱՄԱՐԸ



«Զարմանա՛լի, տարօրինակ է կաղամարի մը արդիւնքը», այս  
խոսքերը պիտի լսէիք եթէ օր մեծ բանաստեղծի մը աշխատու-  
թեան սենեակը դանուէիք: Սեղանի մը վրայ գեղեցիկ կաղամար  
մը կար. ինքն էր որ այսպէս կը ճառէր խոսքը ուղղելով գրչին,  
դմելիին և գրութեան բոլոր առարկաներուն:

«Այս', կը կրկնեմ շարունակեց, տարօրինակ է, աներեւակա-  
ցիւի է, իմ ծոցէս ելած ինչեր ինչեր ու տեսայ: Եւ գեռ որ-  
քան բաներ պիտի ելլեն անկից երր մարդիկ կրկին իմ ակոնքիս  
դիմեն: Կէս էջ լեցնելու համար կաթիլ մը կը բաւէ. իրաւ որ  
զարմանալի է այս: Բանաստեղծի բոլոր ստեղծագործութիւնները,  
այնքան կենդանի պատկերներ, ա'յնքան շքեղ տաղաչափութեամբ  
արտայայտուած քնքուշ զգացումներ, բնութեան գեղեցիկ նկարա-  
դրութիւններ, ամէնն ինձմէ կը ըղխին: Բայց զարմանալին այն է  
որ ես բնաւ չեմ ճանչնոր բնութիւնը, ուրեմն անգիտակից բնազդը  
կայ իմ մէջս, և կը հաւաստիմ ձեզ որ այս սքանչելիքները ար-

տաղրելու միջոցիս բանի մը վրայ չեմ մտածեր, ահա ինչ որ զարսանալի է:

— Շատ իրաւունք ունիք ընդմիջեց զրիչը, երբ կ'ըսէք թէ բանի մը վրայ չէք մտածեր: Եթէ գոնէքիչ մը խորհիք պիտի հասկնայիք որ ձեր դերը մի միայն իմ գաղափարներու արտայայտելու, զանոնք թղթի վրայ գծելու ծառայող հեղուկը հայթայթեն է: Դրիչն է որ կը գրէ սիրելիս: Փամանակաւ երբ դեռ մելան չըկար, ոճն էր որ կը գրէր, իսկ այժմ ի՞նչ կ'ըսեն մեծ գրագէտի մը համար — վսեմ ու յուղիչ գրիչ մը ունի: Երբէք կաղամարի խնդիր չըլլար: Բայց ամանի պէս պարապ կ'ըսեն. արդ՝ դուք ալ մելանի աման մը չէք:

— Է՞ն բարեկամ պատասխանեց կաղամարը, ինձ ըրած անարշանքիդ կը ներեմ, ստահակէ մը աւելի փորձառութիւն չունիք: Արդէն ո՞րքան ատեն է որ դուք լոյս աշխարհ եկած էք: Հազիւշարաթ մը և ահա գրեթէ արդէն մաշուած և առարքէդնիդ լրացուցած էք: Դուք պարզ գործիք մըն էք միայն սիրելիս. ձեզ պէս քանիներու արդէն հայթայթած եմ սիրով, իմ սքանչելի հեղուկէս: Ումանք սագի փետուրներ էին, ուրիշներ անդղիական գործարաններէ ելած տեսակ տեսակ պողպատէ գրիչներ: Անոնք ամէնքն ալ ինձ ծառայեցին և դեռ ձեզմէ ետք ալ ուրիշներ պիտի ունենամ. այդ բանը զիս չի ներեր. բայց շատ կ'ուղէի դիտնալ թէ ի՞նչ պիտի ելլէ իմ ծոցէս երբ մարդիկ դարձեալ գործածեն զիս:

Գրիչը իբր պատասխան արհամարհական քերուըտուք մը ունեցաւ:

Բանաստեղծը շատ ուշ տուն դարձաւ իրիկունը: Նուագահանգէսն էր. երեւելի ջութակահար մը լսած էր. բոլորովին յուղուած էր տակաւին արուեստագէտին հմայող և անգուղական նուագէն, նուագ՝ որ գիտէր երբեմն թուչուններու անուշ դայլայլին նմանիլ և երբեմն եղեմններու անտառի մէջէն անցնող փոթորկի տապաւորութիւնը գործող ձայներ հանել իր գործիքէն: Յեսոյ այս պիսի շեշտեր ունէր որ արտասուք կը խէր և սիրո կը ձմէ՛ր: Կարծես ոչ միայն լարերը, այլ լարակալերը, պատուտակները, ջութակի խորը կը հնչէր և կ'արձակէր այդ մեղեղիները: Նուագելու դժուարին հաստուածներէն մին էր այդ, բայց արուեստագէտին նուագը այնքան հեշտ, այնքան կատարեալ էր որ ամէն մարդ կը կարծէր թէ այնքանը ինքն ալ կրնար: Աղեղը այնքան աղատ կ'ընթանար որ կարծես ինքնիրեն կը շարժէր, գործիքը կինդանացնող ու հոդւոյն ներշնչումները անոր հաղորդող արուեստագէտը կը մոռցուէր բոլորովին:

Բայց բանաստեղծը չէր մռանար զայն և ահա իր մտածումները: «Ի՞նչ յիմարութիւնն, եթէ աղեղը կամ ջութակը կարծէին որ

այս երկնային ներդաշնակութիւնները արտադրելու փառքը իրենցն  
է և եթէ անով հպարտանային :

«Եւ սակայն, մենք մարդիկս, բանաստեղծ, արհեստագետ,  
զիանական, նաևապես ևն . կը պարծենանք մեր գործերով . մենք  
գերագոյն տիրոջ ձեռքը գործիքներ ենք միայն որու խորհուրդները  
կը գործադրենք և որու երկնային շունչը մեզ կ'ոգեւորէ : Անոր  
միայն փառք :»

Բանաստեղծը ամփոփուեցաւ և գրեց հետեւեալ առակը : «Տէրը  
և գործիքները»

Երբ հեռացաւ, գրիչը ըսաւ կաղամարին .

— Լաւ ուրեմն, կը յուսամ որ բերաննուուշ չափը առիք : Դուք  
հասկցաք կարծեմ ինչ որ հիմայ գրեցի :

— Այսինքն ինչ որ ես ձեզ գրել տուի, պատասխանեց կաղա-  
մարը : Քու շատախոսութիւնդ բաւական ջախջախուեցաւ . մէկ  
հարուածով ձեր բոլոր լրբութիւններուն վրէժը առի :

— Զար մելանի աման, պուաց գրիչը բոլոր ուժովը թքնելով :

— Անպէ՛տ գրիչ, պատասխանեց կաղամարը նոյն եղանակով :

Ամէն մէկը կը կարծէր թէ ինքն է յաղթանակողը և այս  
քաղցր մտածումով քնացան :

Բանաստեղծը չէր քնանար սակայն, պատուհանին կոթնած  
հիացումով կը դիտէր լումուոռ գիշերը . նա կը զգար գլխուն մէջ  
գաղափարներու խութիլը, ջութակէն հոսող, երբեմնի ձայներու  
նման որոնցմէ ումանք նուրբ ու գողտիկ էին, իսկ միւները ճոխ  
ու վսեմ: Իր սիրու կը թրթոար գերագոյն տիրոջ ներշնչման տակ:


«Անոր միայն փառք» :

Թարգմ. ՍԱԹԵՆԻԿ Տ. ԲԱՐԹՈՂ.



## Ե Շ Ե Ս Ա Ռ Ա Ռ Ե Շ

### ՊԱՐԻՆ ԴԷՄ



Թերեւո խրոշիք վերնագիրէս, ու համբերութիւնը չունենաք  
ծայրէ ի ծայր կարլալու այս գրութիւնը, զոր մասնաւոր նպատա-  
կով մը կը հրատարակեմ:

Մինչեւ սա տարիքս, դեռ չեմ հանդիպած անանոկ աղջկան  
մը՝ որ արհամարհէ պարը ինծի պէս, ու ինծի չափ:

Ուրեմն կրնաք երեւակայել ա՛յս անակնկալ ուրախութիւնը որ

Ճանանչեց հոգիիս հորիզոններուն վրայ, ուրախութիւն՝ զոր զգացի, մէկ բարեկամուհիիս քարդը կարդալով։ Mlle A. B. (համեստութիւնը չվիրաւորելու համար ամբողջ անունը չպիտի գրեմ) ինծի կը գրէ.

«Իմ ամէնէն գրգոտ մանկութենէս ի վեր հակառակութիւն մը մնուցած եմ այն տեսակ մը մարդկային տօնավաճառներուն հանդէպ, զոր քաղաքակրթութիւնը հաճած է պարահանդէս անուանել: Երիտասարդ աղջկան մը կողմէ արտայացուած այս մտածումը քեզի շա'տ տարօրինակ թուի թերեւս։ Երկար ատենէ ի վեր վարժուած ըլլալով շուրջ զննել, եզրակացուցած եմ որ սա աշխարհիկ հաւաքոյթներէն աւելի անհամ բան չիկայ, հաւաքոյթ՝ որուն մէջ հետդ խօսողները շրթունքնին կը շարժեն միայն քեզի ըսելու համար ա'յն ջլատիչ մնուաբանութիւնները զորս ուրիշի ալ կը կրկնեն, որուն մէջ քեզ դիտողները, կը քննադատեն, կը խծրծեն քեզի։ Բայ իս ո'րքան աւելի նախընտրելի, ո'րքան հանդարտ, ո'րքան զրօսիչ են ընտանեկան պարզ ու խանդոտ հաւաքումները, բարեկամական և հեշտաւատ, երկար ու օգտակար խօսակցութիւնները, մտերիմներու միջև, և որոնք երբեմն կը վերջանան զուարթ sauterieներով։ Կինայ ըլլալ որ շա'տ տարօրինակ, շա'տ զարմանալի գտնես զիս, բայց չէ՞ որ ո՛ո ու լուս զու զու այսուն կարգութէները . . .»։

Իրաւցընէ եղական չէ՞ք գտներ այս գաղափարը, մանաւանդ զարմացումնիդ սահման չպիտի ունենայ, եթէ աւելցնեմ թէ Mlle A. B. սիրելի բարեկամուհիս, որ այս տողերը գրած է ինծի, անա'նկ միջավայրի մը մէջ կ'ապրի ուր կեանքը, զուարթութիւնը, հաճոյքը ովկիանոսային յորձանուած մակընթացութիւններու տապաւութիւնը կ'ընեն մարդուս վրայ։

Հիմա է լա mode չէ խաղալը, հիմա եւրոպայի մէջ շատեր չեն խաղար, անոր համար որ démodé եղած է պարը, սակայն նորէն հաւտալս չի գար։ հանդիպիլ շա'տ բարեկեցիլ և շա'տ երջանիկ աղջկան մը որ պարը կ'առէ . . . առաջին անդամն է որ կը լուսմ։

\* \* \*

Իրաւ է որ անդրաշխարհային երեւոյթ մը կ'առնէ սրահը, իր լոյսերու բազմերանգ փողփողումներովը, կիսալանջ զգեստաւորումներով պմնուած ճերմակ դրախտահաւերովը, երազային զոյգերու ներդաշնակութեամբը և շատ մը ուրիշ բաներով, սակայն եթէ մոածէք րո՛ւն նպատակին վրայ անոնց՝ որոնք հե ի հե կը դառնան վիրար ամրապէս գրեկած, շա'տ տիսուր ու շատ անդարյորէն յուսահատական պիտի գտնէք մարդկային այդ գաւեշտը։

Դիմակ, ծպտում, շողիւն, շունչ, ֆլիրթ, նայուածք, carnet, վալս, մաչիչ, վերջապէս շարքը այն մեծ րérétoireին, որ չեղարջանար, և որ պարահանդէս կը կոչուի:

Աշխարհիս ամէնէն մեծ բարոյախօսէն սկսեալ մինչեւ ամէնէն յետինը անբարոյականներուն կուգան կը միանան այս կէտին վրայ, և տարբեր բառ մը չեն կրնար գանել որոշագրելու համար պարահանդէս ըսուած խառնաշփոթութեան, ծեքծնքումի, անհաւատարմութեան, խոստումի և տակաւին շա'տ մը ուրիշ բաներու զանգուածը:

Ինդըսմ մի՛ պնդէք որ անպատճառ դաստիարակութիւնս... կուսասատանի մը մէջ առած եմ, օ՛հ, 'չէ՛, շա'տ պիտի սխալիք, վասնզի կուսասատանէն ելլողները նա'խ առանկ բաներու վրայ չեն ուզեր խօսիլ, և երկրորդ՝ ձեզի քանի՞ հատ աղջիկ համրեմ որոնք մարապետանոցէ... շրջանաւարտ ելած են և որոնք մեր միրելի Ալփիարին չը գիտցածները պիտի սորվեցնէին իրեն, հմտութեան իրենց բովսնդակ պաշարովք:

Ո՞վ է ըսեր որ անմեղ ժամանց մը, տղայական խաղ մը, խելօք բան մըն է պարը. շա'տ աղէկ, եթէ անսանկ կ'ընդունիք, ինչու ուրեմն ձեր սեռէն մէկուն հետ նո՛յն աշխոյժով, նո՛յն յափըշտակութիւնով չէք խաղար, ճիշտ ինչպէս պիտի ոլորտկէիք եթէ ձեր մէջքին փարողը, եթէ ձեր քղանցքներուն փաթտուողը օրինակի համար ո՛ եւ է Ծիրան մը կամ Սեղբոս մը ըլլար, —ո՛րը որ կը նախընտրէք:

Ես վստահ եմ որ իրաւունք ունիմ, մանսաւանդ արդար իրաւունք մը, ինչ որ զիս իմ համոզումներուս մէջ շա'տ աւելի կ'ամրապնդէ, կ'արմատացնէ:

\* \* \*

Մի՛ ըսէք թէ արգեօք պարին դէմ թրըստ մը կազմակերպել կ'ուզեմ: Այդքան անխելք կը կարծէք զիս: Վստահ եմ որ թաւաշնձեան ինչ պատասխան որ ստացաւ ալքոլամոլութեան հակառակ, այնքան մըն ալ, նոյնիսկ անոր երեք քառորդն ալ չպիտի ստանայի, եթէ պատահմասիր անսանկ հարցում մը ընէի բոլո՛ր ընթերցողներուս:

Ինծի համար ալքոլը ի՞նչ առիթներ որ կը գործէ երիկ մարդոց մարմինին մէջ, նոյն առիթները կը գործէ պարը, տարբեր երեւոյթներով, կնոջ կեանքին մէջ, դանիկա արտաւորելով, պատուազուրկ դարձնելով:

Պա'րը... որքան ալ կ'ատեմ. բայց ի՞նչ կ'արժէ իմ այս խորհրդածութիւններս: Ինչու այսքան սիրու կը հատցնեմ սպացուցանելու համար ճշմարտութիւն մը զոր քօղամներկելու, մերկա-

ցընելու պէտք չկայ, քանի որ ամէն մարդ գիտնալով հանդերձ թէ բարոյական բան մը չէ պարզ, դարձեալ անձնառուր կ'ըլլայ այդ «մոլեգնոտ, դժոխային տանջանքին» ինչպէս լսած է Պալզադ:

Բարոյական քարոզելու միտք չունիմ հիմակուհիմ, մաղերս ձերմինալու շա՛տ ատեն կայ տակաւին, սակայն չեմ կրնար համոզուիլ թէ ի՞նչ իրաւունքով վարկեանի մը մէջ զիս ճանչցողին յանձնեմ էութիւնս, որպէս զի հոլի մը պէս դարձնէ զայն, ի՞նչ օրէնքով ձգեմ որ օտարական մը գայ չունչս ծծէ, իրանս գրկէ:

Օ՛հ, կ'աղաչեմ, մի՛ ըսէք թէ անիրաւ եմ. եթէ կը կարծէք որ կը սխալիմ, շա՛տ աղէկ, ան ատեն հաճոյքով պիտի կարդամ ձենէ շատերուն պաշտպանողականները:

ՄԱՌԻ ՊԵՏՐՈՍԵԱՆ

## ՆԻՆԻԻՆ ՕՐԱԳԻՐԸ

ԶՈՐԵՔԱԲԹԻ

Ֆէմինի՛զմ, ֆէմի՛նիզմ... ֆէմինիզմը կուգայ կոր, պիտի գայ, գալու վրայ է, եկաւ, կը ճամփորդէ կոր, Ալլահնտեամին վրայ է, շոգենաւն է, հոս հասաւ, Իզմիր գնաց: Մեր աղջիկները ֆէմինիստ եղան, պիտի ըլլան, էրիկ մարդոց հաց չի մնաց, կիները յափշտակեցին, շուկայի բոլոր խանութպանները կին են, ոսկերիչները կին, բժիշկները կին, փաստաբանները կին, սեղանաւորները կին... կին... կին:

Հոգինիդ սիրէք ուրիշ խօսք լսած ունի՞ք, այն օրէն ի վեր, երբ քանի մը յափրացած կիներ՝ հանգստաւէտ թաւշեայ աթոռները ձգելով փողոց լնկան... Ամերիկայի մէջ:

Ֆէմինի՛զմ...:

Բայց քոլեսան անդամ այնչափ սարսափի չէր տուած էրիկ մարդոց:

Բոլոր մամիկները, բոլոր հայրերը, բոլոր մայրերը, բոլոր ամուսինները, բոլոր եղբայրները, հօրեղբայրները, մօրեղբայրները սոսկումով կը դիտեն իրենց ընտանիքին մէջ մեծցած աղջիկ մը որ՝ ֆէմինիստի հովեր ունի:

Էրիկ մարդոց հաշւոյն նայելով օր պիտի գայ որ՝ եղբայր եւ քոյր առևտուրի հրապարակին վրայ, իրարու մրցակից հակառակորդներ պիտի ըլլան: Դարձեալ այր մարդոց կարծիքին համեմատ, իրենք խոհանոցին ճենձոտ սպասները մաքրելու բարձր կոչումին պիտի արժանանան, ու կիները ապրուատի հոգը պիտի ստանձնեն:

Եւ իրիկունը կիները իրենց աշխատութենէն տուն պիտի  
դառնան այն ատեն երբ... որասըսիներն ու գինետունները ալ  
մէկը չնայ :

Անոնց հաշւոյն համեմատ, այսուհետեւ բոլոր գրագէտները  
կին և խորագրատունները կիներով լեցուած պիտի ըլլան, մամուլը  
դարձնող բեռնակիրն ալ կին պիտի ըլլայ անշուշտ, այրերուն խօս-  
քին նայելով :

Տէր Ստուած, ինչե՛ր պիտի լսենք տակաւին :

Բայց ձեզի ո՞վ ըստ որ կիները լսոնակիր, բժիշկ, փաստա-  
բան, երկաթագործ, սեղանաւոր, խանութպան, ոսկերիչ, ատաղ-  
ձագործ ըլլալու փափաքէն կը տառապին :

Կիները այնքան անխոնէք են որ, առտուընէ մինչեւ իրիկուն  
հեւ ի հեւ վագվատեն, կենդանիի պէս քրանին, հայնոյեն, պօռան,  
կանչուըւտեն, ծխեն, մաշած կօշիկներ հագնին, դետինը թքնին  
կոշտութեամբ ու անօթի սպասեն որ իրիկուն ըլլայ, տուն երթան  
ուր իրենց պարոն տանտիկին ամուսինին եփած համեզ կերակուր-  
ները ճաշակեն...:

Ի՞ւֆ... որչափ անիմաստ է բոլոր ասոնք կնոջ վերագրելը :  
Պարապ սեղը ըստուած չէ որ կնոջ հոգերանութիւնը չեն հասկցած  
տակաւին, ու չի պիտի ալ հասկնան :

Կնոջ՝ գէսի աշխատութեան ձգտիլը, պարզապէս սիրուն ըս-  
տակունալիք մըն է էրիկ մարդոց անիրաւութիւններուն նկատմամբ :

Այս սպասնալիքը այնքան շետուած է որ՝ երբ կին մը իր ա-  
մուսնոյն ըսէ .

— Գլխարկ մը առ ինծի,

— Ի՞նչ պիտի ընես, եկեղ հաս ունիս արոքէն,

— Պիտի առնե՞ս...

— Զէ՛, ստակ չունիմ,

— Չունի՞ս, չատ աղէկ, ես ալ ֆէմինիզմի կը հետեւիմ, խօսքը  
տակաւին կնոջ ըերնէն չելած՝ ամուսինը ահուգողով կը պատաս-  
խանէ .

— Կ'առնեմ, եկող չարթու կը վճարեմ ստակը :

Ասկէ աւելի հրաշագործ միջոց... կարելի չէր գտնել :

Այսօր երիտասարդները շուտ կ'ամուսնան՝ վախնալով որ  
աղջիկները ֆէմինիստ կ'ըլլան ու իրենց կարեւորութիւն տուող  
չըլլար :

Եթէ այդպէս չըլլար, կը հաւատա՞ք որ իգմիրցիները մէկ շա-  
բաթուան մէջ տասնըինը, քսան հարսնիք կատարէին :

Այսօր ամուսինները իրենց կիներուն բոլոր քմայքները կը կա-  
տաքեն անթերի, բոլոր եղբայրները իրենց քոյրերուն կը հնագան-  
դին միմիրայն ֆէմինիզմի վախէն մտրակուած :

Ու, տակաւին այրերը կը խորհին որ գերազանց առաւելութիւններ, մտքի զօրաւոր կարողութիւններ ունին ինոչմէն:

Խեղձերը . . . :

Կինը իր մասցիութեամբ, մէկ ոստումով իր զրկանքներուն լուծէն ազատեց ինքինքը:

Ասկէ, տասը քան տարի առաջ հաղար պաղատանքներով կրնար իր փափաքած արդուղարդը ունենալ, մինչ այսօր . . .

— Կ'ուզես նէ առ . . . :

Եւ ո՞ր ամուսինն է որ պիտի համարձակի մերժել:

Սակայն, այս երեւակայական վախը, ֆէմինիզմի երկիւղը գոյութիւն չպիսաի ունենար հիմակ, եթէ այր մարդիկ ոկիզբէն ընդդիմութիւն չցուցնէին:

Ինոջ հո՞գն է հատեր որ դժուարութեանց մէջ մտնայ. Քանի որ կ'արգիւն՝ ան ալ արգիլուած պտուղէն ուտելու հաճոյքը կ'ուղէ վայելել: Քարախն:

Մարգիկ եթէ կ'ուզեն աշխատութեանց ասպարէզին վրայ կնոջ մրցակցութենէ ազատիլ, պղտիկ հաշւով, սանկ հինգ հարիւր ուկիի ամսաթոշակ մը, փառաւոր կառք մը, էն քիչը տասը հատ ծառայ թո՛ղ դնեն կնոջ տրամադրութեան ներքե, սանկէ անդին, աշխարհիս բոլոր արուեստները՝ ամբողջ ուկիհանքերով մէկտեղ, անոր ոտքերուն առջեւ եթէ զնէք ձրիաբար՝ ակնարկ մը անդամ չի նետեր անոնց վրայ, կը վստահեցնեմ զձեղ:

Ալ, այնուհետեւ մեր Մալկարացի բանաստեղծն ալ կրնայ հանգիստ ըլլալ որ, կիները խիստ պչրանքով մը խմբագրական դրախտին դուռները չեն գոցեր իրենց երեսն:

«Միմիայն կիներէ խմբագրուած կիներու յատուկ հանդէս,» ահա Յարութիւնեամին որտին ցաւը:

Երկաթագործներու, սեղանաւորներու, բժիշկներու, բեռնակիրներու մոմատուքը չէր բաւեր կարծես թէ, Յարութիւնեանն ալ Մալկարայէն միեւնոյն կոտտանքը կ'ունենայ:

Կոտտանք մը որ ամէն անգամ կ'արիւնոտի, երբ կը խորհի որ՝ կիները սենեակի մը մէջ որուն սլատուհանները ծածկուած են թաւ վարագոյներով, կը գրին, կը խօսին, կը խմբագրեն առանց իրեն:

Ու, այս գրող կիները bas-bleuներ են: Bas-bleu? բայց երբէն ի վեր կին գրողներ bas-bleu կ'անուանէք աղնիւ գրագէտ, բառ մը որուն քով ի զուր յոգներ էիք կապոյշ-գուլպաներ բացատրութիւնը զնելու:

Կը յուսայի որ արեւը խաւարէր, լուսինը չերեար . . . ամսոտ գիշերները, երկիրը դաւնար ոտքերուս տակ, կը սպասէի

որ Մալխաս ելլեր կնոջական գրականութեան չհաւնէր, սակայն  
կ'երդնում որ ձեզմէ չէի սպասէր տատանկ աղնուութիւն մը:

Դուք, որ միայն կին-պարիկէն ձեր ներշնչումները ստացած  
էք, ու կամացուկ մը, մէկը չի լսեր, խոստովանեցէք որ ձեր  
համբաւին մէկ մասը անոր կը պարտիք:

Եւ bas-bleu անուանել ներշնչման աստուածուհին, ըսէ'ք  
թէ բանաստեղծի վայելուչ galanterie չէ ըրածնիդ:

Կիները ամէն ձեռնարկներու մէջ, մասնաւորաբար մենք՝ Ծա-  
ղիկի խմբագրուհիներս բաւական սիրուն խօսքեր լսեցինք խմբա-  
բական կեանքը սկսելէ ի վեր:

Սակայն ամէն մարդու պէս մենք ալ մեր համեստ սկզբունքը  
ունինք, այսինքն քիչ մը խուլ ըլլալ. գէշ բան չէ', անանկ չէ':

Եթէ ամէն մարդ իր ետևէն ըսուած ամէն խօսքերու կարե-  
ւորութիւն տար...: Վստահ եմ որ դուք ալ շատ բան չսելու կը  
դարնէք:

Bab-bleusներէն ետք, պչըագեղ տօմինօներու վրայ կը խօ-  
սիք:

Բայց մենք տօմինո չենք հագնիր Պօլսոյ մէջ՝ բացի Բարեկեն-  
դանի օրերէն: Կը կատկածիմ... արդեօք Մալկարացի գեղտհիները  
տօմինո կը հագնի՞ն ամէն օր:

Տարօրինակը հոն է որ կնոջական էն պղտիկ ձեռնարկին մէջ  
իսկ ֆէմինիզմի ձգուումներ տեսնել կը կարծեն: Մեր նպատակին  
մէջ, երբեք առանձնութիւն չկայ, Frondeի դրութեամբ: Մեր  
բոլոր գրաչարները, բոլոր ցրուիչները, գործակալներէն շատեր  
էրիկ մարդիկ են, ու բացառիկ թիւերն ալ միմիայն արական  
գրականութեամբ լարդարուած, չեշտելու համար պարագայ մը զոր  
շատեր՝ չտեսնել կը ձեւացնեն:

Բնաւ ֆէմինիստ մը չեմ ու մինչեւ կեանքիս վերջին վայր-  
կեանը ըլլալու նպատակ չունիմ, այսքան անհեթեթ է, սակայն կը  
սիրեմ որ կիներն ալ իրենց թերթը ունենան, թերթ մը, ուր ի՞նչ  
գիւնամ, աւելի փափուկ, աւելի անկեղծ, կանացի չնորհ մը կայ  
վերջապէս:

Կնոջական թերթին մէջ առաւելութիւն մըն ալ կայ որ, անոր  
աշխատակցուհիները բնաւ քինախնդրութիւն, երբեք պղտիկ հա-  
շիւներ չունին իրարու նկատմամբ:

Կիները կը գրեն, որովհետեւ կը սիրեմ գրականութիւնը, ո-  
րորովհետեւ գեղարուեստը աւելի մօսիկ է կնոջական զգացումնե-  
րուն, ինչպէս... բանաստեղծին որ bas-bleu կ'անուանէ զա-  
նոնք:

## ԿԻՆԵՐԸ Ա. ՊՈԼՍՈՅ ՄԷՋ

Բ Ա Յ Ն Ա Մ Ա Կ

ՕՐ. Վ. ՄԵՐԱՄԷԺԹՑԵԱՆԻՆ

Զարմանալի անակնկալ մը եղաւ Մադիկի թիւերէն մէկուն  
մէջ Զեր ինծի ուղղած գրութիւնը, որով կը քննադատէիք զիս՝  
դաւառացի կիներուն ընթերցափրութեան մասին գրածներու չա-  
փաղանց վառ գոյներով նկարագրուած գտնելով. բայց սիրելի՛ս,  
եթէ չարագանցուած բան մը կայ մէջտեղ, ան ալ ձեր գրութիւնն  
է, որով պատգամներ կ'արձակէք աջ ու ձախ, առանց շրջահայե-  
ցութեան :

Եթէ դաւառի իդական սեռին նկատմամբ զիս բարեացակամ  
կը դանէք, դա՞ք ալ ընդհակառակը ծայրայեղութեան կ'երթաք,  
չափաղանց և անհաչիւ կերպով քննադատելով, ձաղկելով, ար-  
համարհելով զայն :

Բայց կատակը մէկդի թողունք և լրջօրէն խօսինք : Մեծ ան-  
խոնեմութիւն կը գործէք յայտարարելով թէ՝ սպարզ հայերէն մը  
անդամ խօսիլ չենք գիտեր եղեր : Ո՞ր դարու մէջ ենք սիրելիս,  
չուրջերնիդ ակնարկ մը պտտցուցէք թէ տամնըհինդէն սկսեալ  
երեսունըհինգ տարու ո՞ր կինն ու աղջիկն է որ հայերէն խօսիլ չի  
գիտեր : Ամէնքն ալ քիչ շատ լրագիր կը կարդան և բոլորովին  
անտեղեակ չեն անցած դարձածին, բայց խնդիրը կը տարբերի,  
եթէ կ'ուղէք որ գրական խնդիրներու վրայ վիճաբանին, կար-  
ծիքներ փոխանակեն, Մարտէլ Բրէվօի և Պուրժէի վերջին վէպերը  
կարդան կամ գիտնան թէ Գոքըէն կը պատրաստուի էտմոն Ռու-  
թանին վերջին թատերախաղը ներկայացնելու : Այս բաները գա-  
ւառի մէջ չեն գանսւիր : Դուք եթէ մատուրական այս զարգացու-  
մը կը պահանջէք, գացէք վնասուել զայն գրական սալոններու մէջ  
և ոչ թէ Գըրկի անկիւնը : Մեղի համար կը բաւէ մաքուր հայե-  
րէն խօսիլ, կարդացածնիս հասկնալ, և տառանց տառասխալի երկու  
տող բան շարադրել :

Սրդէն իմ կարծիքովս ընթերցումը բնաւ օգուտ մը և կարե-  
ւորութիւն չունի, երբ ընթերցողը չաշխատիր անկէ օգտուիլ, ազ-  
նուացնելով իր սիրար, բարձրացնելով գաղափարները և կրթելով  
միտքը : Ինչի՞ կը ծառայէ օրուան ամէն խնդիրներուն տեղեակ ըլ-  
լալ, լրագրական ամէն յօլուած՝ կարդալ, եթէ անոնց ծանօթու-  
թիւնը մեր ձեռքը պղդակ մը պիտի ըլլայ արհամարհելու և վիրա-  
ւորելու այլ նիւթերուն օտար մնացողները, եթէ մեղ աւելի յա-

ւակնուս պիտի հանդիսացնել և ի՞նքինքնիս չնաշխարհիկ արարած ։ ներ կարծելու պիտի ծառայէ ։ թէեւ շատ փորձառութիւն չոնիմ, բայց կարծեմ թէ նախանձար է բնաւ ։ չը կարգավ և պարզ, համեստ ըլլալ քսն թէ քիչ մը սրաշարով տուիր, փքանալ ։ Իրական տաման և զատափարաւութեան անշահան լինիերն է պարզութիւնը և լուսնարհութիւնը ։ Համ ուր կը պական այս յառկութիւնները՝ կը յայնուի թէ առաց ած կրթութիւնը ջնարակ մըն է, առաջն առթիւ թափուելու տրամադրիւ ։

Եւ յիսոյ աղնիու զգացումներ ներքնչելու պաշտօնը բոլորովին զարոցներու վրայ մը՝ րեւնու որէք ։ Լաւ զիսցէք թէ առաջն զպոցը տունն է :

Գալով արդուզարդի մասին զրածներնուզ, այս անդամ թէեւ ձեր մասը վերքին վրայ զրած էք, հաղ ալ կը սխալիք նորէն, ձեր զբանները մասնուազելով միայն էտիմնէի գեղեցիկ մեսին վրայ ։ Աւելի ճիշդ խօսած պիտի բլայցիք եթէ «լուղանուը հայ կիներուն քոմի է որ ճաշակը կը պակիք ըսէիք ։ Կ'նչպէս քննադասել միայն դասասի մը անմիւնը՝ ճաշակի չզսյութիւնը, երբ լուազիթներու մէջ ամէն օր բազգաստութեան կը զնեն հայտ հին եւբազացի կիներուն հետ և ու եղբակացութեան կը յանպին թէ հայտհին բազգաստմամբ իր օտարազգի սեռակիցներուն, անձաշակ է, անհլատոյր է, տղէա է ։ Սովոր մեղի հանելի քանրլիման մը չէ թէեւ, բայց սու առանկ է, բարկանաւու, ընդվկելու, փրփրելու չի զար, չենք կըր նար պարծենաւ թէ ճաշակի մէյթէկ նմոյներ ենք, բայց եթէ ու զենք մեր ձեռքն է աւելի նրբանալ, աւելի սրարզ, ձեւաւոր, մեր հասակին, կազմուածքին զայնին և մասնուանդ քսակին համեմատ հաղուիւ, քիչ ծախոքով պարզ բայց ճաշակաւոր և սիրուն ըլլալ, ուհան զալանիքը ֆրանուահիներուն, որմնը առնենուպարզ մուպիններ բոլ շատ անզամ եթերային արտաքածներ կը զառնուն չնորդիւ իրենց ճաշակին :

Աւըիներու թերութիւնները տեսնելէ աւելի զիւրին բան չը կայ, բայց զանոնք մասնանշելէ առաջն արտաքածնել, մեր սրոբն անաչառ մէկ քինութիւն լինել պէտք է, որ չըլլայ թէ անսնց մէկ նշոյը մեր վրայ ալ զմնուի :

Այս խնդիրը վակուած կը նկատեմ այլ ևս, որովհետեւ վիճակնութեան ողիքն մղուած չէ որ կը զրեմ այս պատասխանը, այլ պարտք մը կառարած ըլլալու համար, քանի որ ևս պատճառ եղայ իմողրին :

Ա. Պօլիս



## ՏԻԿԻՆ ԵՕՍԻ ԱՄԻՐԵԱՆ

(Ծնած՝ Բարիք, 12 Մարտ 1881)



Ֆրանսայի սոսանը մեծ խանդալ ողջունեց այս մօներո վայշ-  
լուն յաջողութիւնը Բարիզցի Տիկ. Եօսէ Ամիրեանի, որ Ֆեմինայի  
նման գժուարանած թերթի մը կողմէ բացուած միջումի մը մէջ  
յաջողելով՝ սոսացաւ. իբր նույը 1000 ֆրանք :

Տիկին Ամիրեան ճարտար երաժշտուհի մընէ, որ Եջմիածին  
գտնուած առևն, Հայ եկեղեցիին կրօնական երգեցողութիւններէն

ներշնչուած, ծնունդ տոււաւ հրաշալի նուագահատուածի մը, որ լու-  
լորովին արևելեան ու խնկապոյր միսթիքականութեամբ հիւսուած՝  
կը պատկերէ առնապյն թալսու և փափուկ շոնչով երակուած  
հոգին:

Իր մէկ քանի նմանօրինակ երկասիրութիւնները, խչողէս, Պա-  
րիկի մատները, Գիշերային սիրը, Պօտիկ Միշիառատէրը, ևն . . իր  
քսանըզորս զարուներան մէջէն սաղանդի երշանիկ արշալոյս մը  
կ'արտացողնն, և իր սիրուած արտեսասպէտի լարձր անունը նոր  
փայլ մը կ'աւելցնէ մեր սեռին արտեսանուէր դասուն վրայ:

Մեր չնորհաւորութիւնները կը մատուցաննք այս առթիւ հա-  
մակելի արտեսասպիսուհին:



## ԹԷ Ի՞ՆՉՊԵՍ ՊԵՏՔ Է ԱՄՈՒՍՆԱՆԱԼ

Ա. Ռ. Ա. Զ. Ի. Ե Մ. Յ. Ս

### ԿԻՆ ԱՌՆԵԼՈՒ ԱՐՈՒԵՍՏԸ

ԳԼՈՒԽ Ա Բ Ա Զ Ի Ն

### ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆԸ ԱՐԴԻ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ՄԷՀ

Հեղինակ ԲՈԼ ՄԱՆԹԵԿԱՅՅՅԱ

Մարդարանուրեան ուսուցիչ և անդամ ինալիոյ ծերակոյցին

Մարդ, ճարտար հակասող մը, գետնաքարչ որդ մը կը նկատէ  
ինքզինքը, բայց միենայն ատմն Աստուծոյ որդի ըլլալուն հաւատքը  
կը մսուցանէ. պարկեցարէն կը հագուի սակայն կը սպարծենայ՝ կա-  
րելի եղածին չափ: Այսքան աւելի գոււոլ կը դառնայ ո'րքան խո-  
նարհի, ա'յնքան աւելի ենասէր կ'ըլլայ ո'րքան բարձրածայն հոչակէ  
իր վեհանձնութիւնը: Տեսականօրէն՝ անկաշկանութեան սլրահար-  
է, բայց գործնականին մէջ աճապէս չէ:

Առ այժմ կ'ուղեմ այդ մինամոլութիւնմբ միայն զբաղիլ: Մարդ  
ամուսնութիւն մէջ գերիվեր կը զատէ անկաշկանութու-  
թիւնը: Ազամ կրտսեցած է երկային զբախտը՝ սա պատճառաւ  
որ չէ կրցած տանիլ աստուածային արգելքի մը լուծը. արիւնով

տողած է հողը՝ անկաշխանդ քաղաքացին չոր հացը նախընտրեւ լուն համար սարուկին ոսկեզօծ կապանքներէն։ Այդ զգացումով սովորուած՝ յիշատակարտններ կանգնած է և պատիւ Սրբաթաքառ սի, Պալիլլայի, Կարփալալի, Ռւաշինկթէնի, ու ժամանակ անցնեւ իէ յետոյ, երբ մարդ մուցաւ հին մարդոց յիշատականները, անոնց անզ զրաւ արիչներ։ Խնչո՞ւ ամսեղ ու հաճելի զրադում մը չիմարշնէր, առաջիկէ ու սիրելէ յետոյ։

Թիւերը իրաւունք անին սուաշին տեղը զրաւելու, զորս մարշիկ սուեղծած են իրենց գործածութեան համար։

Աշխարհի սանդագործութեան ասեն Աստուած բոլորովին մուցած է թիւերը սուեղծել, բայց մարդիկ սրբազրած են արարչաւ գործաթեան այդ կէտք։ Աստուած չէր հաշտած երինքի լուսաւոր ներուն թիւը, ծովուն կաթիները, ծառերուն տերեները, երկրիս վրայ գանուող միջանմէրը, վերը՝ անհուն, վարը՝ անհուն։ Ան հաշտելին ու անչափելին՝ ամէնուորեք։

Բայց մարդիկ գարսանած են Արարծին այդ մուացումը, ամէն րանի մէջ թիւեր դնելավ. մարդիկ իրենց համար տէրեր սուեղծած են թէ՛ կենդանի և թէ մեսեալ բաներու մէջ։ Թոյլ կրտան որ անսուք բանանան կեանքի աւօրեայ և զեսնուքարչ իրողաթեանց վրայ, խնչպէս նաև մարդկային պատմութեան ու խմաստափական գաւանանքներու ամէն մէկ էջին վրայ։ Խնչո՞ւ ամէն ոք չնչգվիր թիւերու այդ ձնչումին դէմ։

Quien sabe?

Ո՞վ պիտի ուղէ գնել 11 կամ 13 հաւկիթ։

Ոչ ոք, որովհետեւ 10 և 12 թիւերը մարդոց սրբիկ ձնչողներն են։

Ո՞վ իր տղուն կուտայ 9 կամ 99 ֆրանք։

Ոչ ոք, որովհետեւ 10 թիւը փոքր ձնչող մին է, իսկ 100ը աւելի անարկու։

Ո՞վ չէ ջախջախուած 1000, 10,000 թիւ երաւ ծանրութեան տակ. լեզուի կամ ընթացիկ կեանքի մէջ ո՞գ չէ կրած միդինին ձնչման լուծը։

Ու գարերը, որմաք նմանապէս թուական բացառքաւթիւններ են, պատմութեան ընթացքին մէջ ո՞րքան տեսութիւններու յիշաւառակը կ'արթնցնին. ո՞րքան կիզծ մկրասութիւններ արձանազրուած են պատմութեան սարեւդրաւթեանց մէջ, և քանի քանի խլոտումներու պատճու եղած են մի միայն թիւերու զօրութեամբ։

Քանի մը ստարիէ ի վեր՝ մարդկային մասծումին համար շատ նուաստացուցիչ տեսարանի մը հանուէլ կը գանուինք. մահի թուաքանական աւնակերպ ցայգաղելին (incubé), այսինքն ժԹ. զարը անդի կուտայ ի գարու։

Մէկ քանի տարի հաղիւ մնացած է, որպէս զի թուական այդ մէծ աղեար սրասահի : Ո՞վ դիսէ ի՞նչքան զբքեր պիտի յօրինուին մենաող զարան վրայ, ի՞նչ զիսական գուշակութիւններ պիտի կոտարուին նորածին գարան վրայ, իմաստափրութեան ու մելանի ո՞ր քան հեղեղներ պիտի թափուին 19 թիւին՝ 20ի փոխուելուն առթիւ :

Սակայն զարերը գոյութիւն ունին թուղթի վրայ միայն . մարդկի առեղծելէ յևոյ զսնոնք, սրասոքերնին կատարած համարելով՝ կը ծիծաղին խեղձ վայրէնիներուն վրայ, որոնք փայտի կամ քարի կտորէ մը Սատուած կը շինեն, և զողողուն, անոր տաջեւ կ'երլրազգեն, ու մարտիկ կը զողան թիւերու առջեւ : — Առոնք ալ մասածման կուռքեր, ի պէտք մարդոց յօրինուած են, աշխարհային սովորայիններու համապատասխան, և առլնչուից մոտաւորական տիւղծութեան հետ :

Բայս իս, երբ ինքինքս կը քննենմ, ուրիշ բան չեմ առնենք, եթէ ոչ իրերու և ժամանակի անհուն շարունակութիւն մը, բայց բնոտ չեմ վախնար թիւերու այդ դասազրութենէն, որոնք թրզթախաղի պէտք կը զուարձացնեն, իրման արժէքն աւելի մեծ դը նահասումի մը չարժոնալով . խեղձ նշանն է աւելի խեղձ բանի մը :

Օրհասական դարր, զարավերջիկ և այս կարդի զգայացունց բացառութիւններ, որոնք չաս բան ըսել կ'ուզեն, որովհետեւ բան մը չեն նշանակեր, այդ աեսակ բացագանչութիւններ, որոնք պերճախոս չեղող մարդոց պերճախոսութիւնը կը ձեւայնեն, բնաւ չեն կրնար յուզել զիս : Երբ հափս կը նայիմ՝ երեկը կը առնենմ, չուրջս կը նայիմ՝ այսօր կը առնենմ, առջեւս կը նայիմ՝ վաղը կը առնենմ, լինելութեան երեք եզանակներ, որոնք թիւ չունին եւ երգեք չպատի ունենան, որովհետեւ անընդհան իրարու պիտի յաջորդեն, մարդոց ուղեւորութեան մէծ հանգրուաններուն հետեւելով, ո՛չ թէ գարելու ամաթիւերուն աջակցութեամը, այլ վշտի մը ընկերակցութեամը, որ յոյս մը և հաւատաք մը պիտի գտնայ ու մուտնական կեանքի մէջ, ապա՝ զարձեալ վիշտի, յոյսի ու հաւատքի փոխուելուն համար, և սովորա՝ անընդհան կերպով :

Սյօ ամէնը զբքիս առաջին էջերուն մէջ արձանազրեցի, իրաւ պէս հասասաելու համար թէ անոնք որ պիտի փորձեն արդի ընկերութեան մէջ նկարել ամուսնութեան շրջադաշերը, սրասին ականջ չկախել մենաող զարերուն, սարավերջերուն և ծիծաղս շարժող այն բոլոր բացապարութիւններուն, որոնք փոխ աւնուած հսկուորութիւնէ ու դրայապաշտութենէ՝ թիւերու վրայ հիմնուած են :

— Աստած եմ, կ'ատեմ և կեանքիս մինչեւ վերջին չունչը պիտի ատեմ թիւերու բանեցուցած ճնշումը :

Աւ շորջս գիտելով կ'ըսեմ. մարդիկ այսօր ստոքս կ'ամուսնան և ո՛չ այլապէս, որովհետեւ երէկի զաւակն են՝ ուրկէ սերած է այսօրը. յետոյ գէպի առաջ նայելով՝ կը յուսամ թէ վաղը երէկութնէ լու. պիտի ըլլայ ամուսնական տեսակէտով։ Ու իմ կարգիս, փորձառութեանս և կատարած ուսումնասիրութիւններուս չնորհիւ լաւարանելով միտքս, գրչի միջցաւ կը ջանամ որ այդ լաւագոյնը աւելի կանուխ իրագործուի և նուազ յոգնեցուցիչ կերպով. «արագօրէն ագանով կերալով ու երջանկօրէն» ի՞նչպէս կ'ըսէր Սէլս։

\* \* \*

Մարդկային ցեղի յարատեւութեան տեսակէտով՝ էրիկ մարդուն և կնոջ սեւային յարաբերութեան բազմագան ու այլազան ձեւերուն մէջ ամէնէն նուազ յուժն ամուսնութիւնն է, գէթ արդի ընկերութեան համար։ Անիկա արդիւնքն է ամբողջ դարերու պատմական բարեշրջութիւն, զգայական, բարյական, կրօնական, օրէնուդրական տարերուն, որոնք իրարու հետ պայքար մղած են դարերու մէջէն։

Առաջ առեւանդութեան հետաւոր առհաւութիւններ, ներշնչուած մարդերու նույիրական խօսքերը, արծաթասիրութիւննը, սիրային հափափումները և սրոտի դիւցազնութիւնները, ատոնցմէ իւրաքանչիւրը բնարու տարր մը ըերած դրած է ամուսնական սեղանին վրայ։ Բայց ամուսնական խորհուրդը կատարուելէ առաջ, երբ երեցը իր խունկին ծուխը գեռ չէ զրկած դէպի երկինք, մարդը կը համնի ժարութեան, ու հաստատական շեշտով մը կ'ըսէ.

«Այս ամէնը իմ ինչքն է։ Ե՛ս եմ միակ երէցը այս ծէսին, միակ պաշտօնեան՝ այս կրօնաքին։»

Ու իր մազոս թաթերով ասառածայինը մարդկայինին խառնելով, ձեռքը խորանին վրայ կը զնէ և քառս մը կը ձեւացնէ ամէնէն այլազան, ամէնէն բարձր, ամէնէն գձուծ, ամէնէն վուժ և ամէնէն դովելի բաներէն. այդ քառսն է ամուսնութիւնը։

Պայմանագրութեամբ խոստացուած այդ սէրը անիծել՝ անօգուած է, զայն ջնջելը՝ անկարելի, անոր տեղ դնել լաւագոյն բան մը՝ անհեթիթ, գէթ առ այժմ։ Հետեւաբար կը մնայ զայն ընդունիլ, իբր ամէնէն նուազ յուժն սեւային միտթեանց մէջ, յամրօրէն, խոհեմութեամբ և իւթառութեամբ բարւոքելով զայն, սապէս։

Երկու կողմերու անկաշկանդ ընտրութեամբ, եւ բանականութենէ առաջնորդուած։

Ամուսնալուծութեամբ։

\* \* \*

Ո՞չ ջոջը, ո՞չ աղքատը պէտք չունին այս գրքին։ Առաջինը առմէնին առելի գէց կ'առնամնանու, առանց սիրոյ հւ ամսունութեան, յոջորդականութեան արտոն մնեցը աշքի առաջ ունենալով։

Նույն պաշտօնը, յեսու ընտանիքը։ Իրաւ ։ որ ջոջը պիտի կրնայ Բանսէմիքի Վէնիւսին զիրանազորդ հայուններով գաւանել հեշտիւ, պիտի կրնոյ նուև օդառոի միջին գործ յառակ ամէնին ծաղրաշարժ առանձնացնուերէն մէջին օդառոի, այն է ձախաձեւնեայ տառունութիւն կնքել (փրմէ սոսրադաս կնոշ մը հետ)։

Աղքատ դասակարգի մարդը, առելի բարերարութ, կրնայ ուղած կինը առնել, և իր ընսպութեան մէջ միայը լոււաւանել առմէն անսնց խորհուրդներովը, որոնք շատ սիրած ու շատ մեղանչ չած են, բայց աղքատը գիրք չի կարդար, որովհեած սուզ են գիրքերը, եւ եթէ երբեք անդրագէտ դասակարգին ալ չվերաբերի, գարձեալ ժամանակն է որ իրեն կը պակի, ամենորեայ ապրուստի հոգը ունենալուն պատճառաւ։

Հետեւարար, այս գիրքը չեմ գրել ո՛չ ջոջին և ո՛չ ալ կարօն մարդուն համար, այլ մարդկային ամրոխին համար, որ կ'ամսրի ու կը վժայ արդի ընկերութեան երկու բեւեններուն միջեւ և որ կը կազմէ ցեղի մը ճշմարիտ ջեզը։

(Նարենակելի)

ՄԱՐԴԻՍ ԱՍՏՈՒԱՆԱՏՈՒՐ

## ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ՑԵՐԵԿՈՅ

### ԿՈԼՏԵՆՊԵՐԿԻ ՆՈՒՍԳԱՀԱՆԴԵՒՐ

Համակրելի ջութականար Պ. Իզ, Կոլտէնպէրկի, յառաջիկայ կիրակի, ԶՅ Փետրվար, նոււալահամելիս մը պիտի սարքէ Թէհթոնա իացի սրաններուն մէջ, ուր իրենց կարողութեան և յաջողութեան ապացոյցը պիտի տան, ջութակի այս տաղանդակառոր ու երիտասարդուսուցին բազմաթիւ աշակերտներն ու աշակերտուհիները, չնորհաւլի մասնակցութեամբ Օր. Ռ. Կոլտէնպէրկի և Պ. Ա. Կոլտէնպէրկի։

Այս նոււագահանգէսը, իր փայլուն և յաջող նախընթացները ունեցած ըլլալով, ապահովաբար այս կիրակի օրուանն ալ պիտի արժանանայ ջերմագին գոհունակութեանը ամէն անսնց, որմնք իւրենց գեղարուեստական ճաշակը գոհացնելու համար պիտի դիմեն Թէթոնիա, բարեգործական նպաստ մըն ալ ըրած ըլլալու հաճոյքը ունենալով։

Նոււագահանգէսէն վերջ պարահանգէս մըն ալ անդի պիտի ունենայ բոլոր ներկաններուն մասնակցութեամբ։

Տոմոակին գիները։ Այրերուն համար 20 զրշ., կանանց համար 10 զրշ., գարոցականներու համար 5 զրշ.։

## ՄԵԾ-ՊԱՀՔԻ ՕՐԵՐՈՒՆ ՀԱՄԱՐ

### Աշխարհաբար նարեկ

Մեծ-Պահքի օրերուն համար մանաւանդ, ջերմապէս կը յանձնարարենք մեր աղնիւ ընթերցողներուն, և չնորհալի ընթերցուհիներուն, Ա. Դրիգոր Նարեկացիի այս զեղեցիկ մատեանը որ խիստ ժողովրդական և հասկնալի լեզուով մը աշխարհաբարի վերածած է Բասիմ: Կը ծախուի Մանզումէի Խմբադրասունը, մէկ արծաթ մէճիտ զինով: Գաւուներէ բօսթի ծախը չի պահանջուիր, իսկ արտառահմանի համար Փր. 4.50.

### Աշխարհաբար Շարական

Ոչ նուազ հագեկան հաճոյք մըն է անշուշտ Հայ եկեղեցւոյ Շարականներուն և Արեագալներուն հասկացողութեամբ ընթերցումը, Մեծ-Պահքի այս օրերուն, երբ տռաւել քան երբեք բարեպաշտական զգացումներով կը զեղու ամէն քրիստոնեայ: Երուանդ Տէր-Անդրէասեան խնամուած աշխարհաբարի մը վերածած է այս շարականները, երկու հատորի մէջ ամփոփելով իր աշխատասիրութիւնը: Ա. Հատորին գինն է  $2\frac{1}{2}$ , Բ. հատորին գինն է 5, և երկու հատորը մէկին  $7\frac{1}{2}$  դրչ: Արտառահմանի համար Զ Փր. գաւուններու համար 9 դրուչ: Կը ծախուի Մանզումէի Խմբադրասունը:

Ցաւօք կը ծանուցանենք թէ Նիկողոսեան վարժարանի հիմնադիր-Տնօրէն Յակոբ Եփ. Նիկողոսեան դժբաղդութիւնն ունեցաւ կորսնցնելու իր մայրը

### ԱՅՐԻ ՏԵԿԻՆ ՍԱՐԻԱՄ Գ. ՆԻԿՈՂՈՍԵԱՆ

որուն յուղարկաւորութիւնը կատարուեցաւ Կիրակի օր, Յերայի Ա. Երրորդութիւն եկեղեցին մէջ: Նիկողոսեան ընտանիքին համակիր բազմաթիւ անձնաւորութիւններ փութացած էին ներկայ գտնուիլ մեռելական հանդէսին, որուն նախադաշնեց Բերայի քարոզիչ Տ. Հմայետէ Սրբազն, իր շուրջն ունենալով վարդապետներ ու քահանաներ: Արարագութիւններէն յետոյ հանդուցեալ Տիկնոջ դագաղը փոխադրուեցաւ Շիշլի Աղք. Գերեզմանատունը:

\* \* \* Նիկողոսեան վարժարանին աղնիւ ուներն ու սանուհիները իրենց սիրելի Տեսչին մօր Այրի Տիկին Մարիամ Գ. Նիկողոսեանի յուղարկաւորութեան առթիւ փոխան ծաղկեպատկի, Աղդ. Հիւանդանոցին համար 23 $1\frac{1}{2}$  դրուչ զրկած ըլլալով մեզ՝ կը խնդրենք Պատ. Հոգաբարձութենէն որ հաճի ընկալագրով մը գանձել այս գումարը Խմբադրասունէս:

Անկարելի է որ ընտանիք մը առանց կարի մեքենայի մնայ,  
բայց էական կէտն է լաւ մեքենայ մը ունենալ, որովհետեւ լաւ  
մեքենայ մը անթիւ եւ անհամար ծառայութիւններ կը մատուցա-  
նէ, մինչդեռ գէշ տեսակէ մեքենայ մը անվերջ դժգոհութեանց եւ  
տաղտուկի ազբիւր մըն է:

Բոլոր աշխարհ դիտէ թէ:

## Ս Ի Ն Կ Ե Ր

Հայրայրիջ ԿԱՅՍ. ՊԱԼԱՏԱՆ The Singer Manufacturing Co  
մեքենան լաւագոյնն է. սոյն մեքենան ամէնէն աւելի կատարելա-  
գործուածը, հաստատունը եւ զիւրագործածելին ըլլալուն՝ բո-  
վանդակ աշխարհի մէջ՝ ամէն ոք Սինկրի մեքենաները կը գնէ:

Ձեռքի, ոտքի, ու ոտքի եւ ձեռքի միանգամայն

մեքենաներ կը գտնուին :

ՍԻՆԿՐԻ մեքենաները կը ծախաւին մի միայն Սինկր Ընկերութեան  
վաճառատանց մէզ՝

**ԹԵՐՍ.** { 1. Մեծ փողոց, Պօն Մառչէի գէմ, թ. 343 և 343 կրկին.  
2. Մեծ փողոց, Կալաթա Սէրալի Լիսէին գէմ.

**ԿԱԼԱԹԱ.** { 1. Սինկէր խան, Թիւնէլին ետեւը.  
2. Գարաքէօյ, Թրամլէլին կայարանին գէմ.

**ԳՈԼԻՍ** { 1. Սուլթան Համամ, թ. 2  
2. ՍուլթանՊէյազիտ, Թրամլէլի կայարանին գէմ, թ. 13

**ՍԿՐԻՏԱՐ** Զարչը Պօյու, թ. 120.

## ՀԱԲԱԹԱԿԱՆ ՄԱՍՆԱՎՃԱՐՈՒՄՆԵՐ

Դասերը եւ նորոգութիւնն ձրի.

Կատարեալ երաժիշտութիւն:

Մասնաճիւղեր գալառաց բոլոր քաղաքներուն մէջ:

Սինկէրի Ընկերութեան կեդր. վարչատեղին կը գտնուի Բերա, Մեծ  
Փողոց, թ. 343 եւ 343 կրկին, Սարդիս Պէյ Տիւզողուի տունը:

6—50

## Ս Ի Մ Ո Ն Գ Ա Բ Ա Մ Ա Ճ Ե Ա Ն Բ Ա Ր Ե Կ Ի Բ Թ Ա Ղ Զ Ի Կ

Պատկերազարդ Ընկերութեան Աղջկանց Վարժարաններու համար

Յառաջարան-Նամակ թ. 3. ՊէրՊէրեԱնկ

ԹԱՐԳԱՄ. ՖՐՈՆՍԵՐԻՆԵ

Գեղեցիկ նորութիւն մըն է աղջիկներու Բնթերցարանը՝ որ կը  
բովանդակէ շանեկան ընտիր խորհուրդներ ու խրատներ, իգական  
սեուի կրթութեան մասնաւոր խնամք տանող տեսուչներու եւ հայ-  
րերու նկատառման արժանի գործ մը:

Գին կիսալաթի 5 զրուց, ամբողջ լամակազմ  $7\frac{1}{2}$  դրուց, լա-  
թակազմ ոսկեղոծ 10 զրուց, Գաւառներէ յանձնարարութիւնք  
փութով կը կատարուին: Կեղրոնատեղի՝ կ. Պալիս, Հաճօրութ-  
խան, թիւ 24:

4—10

# ՀՈՉԱԿԱԽՈՐ ԱՏԱՄՆԱԲՈՅՑ

ԽԱԶԻԿ ԺԱՄԿՈՉԵԱՆ  
Պոլիս, Պահմէ Գաբր, Պօղաջանիին դեմ, Սրանպոլ խան  
թիւ 4, 5, 6,

Մայրաքաղաքիս ատամնաբուժական գաղին մէջ պատուաւոր  
դիրք մը զրաւող Խաչիկ էֆ. Ժամկոչեան, այս անգամ Եւրոպաէն  
ու Ամերիկայէն յատկապէս բերել տուած նոր զրութեամբ գործիք-  
ներով և իրեն յատուեկ եղող ճարտարութեամբ, առանց ուեէց ցաւ  
զգացնելու, ակնթարթի մէջ կը հանէ փատած և ամէնէն դժուա-  
րին ակռաները Առջեւի փատած ակռաները առանց հանելու ար-  
մատներու վրայ կը զետեղէ բնականէն բնաւ ապրենութիւն չու-  
նեցող պատուակաւոր ակռաներ, Բերնին ետեւի կողմը լեցուիլը  
անկարելի եղող արմատներու վրայ, ոսկի կամ բլամին քուոսներ  
կ'անցընէ : Նաեւ քառչուի, բլամինի, ոսկի վրայ շարուած տկ-  
ռաներ կը չինէ բականին յար և նման :

Խաչիկ էֆ. Ժամկոչեանի սկզբունքն է

Պատուանորութիւն, Ռուղամատուրիւն և լրաբուրիւն ինչ որ ան-  
հրաժեշտ պայմաններ են ատամնաբոյցի մը համար :

Զ Ա. Փ Ա. Խ Ո Ր Գ Ի Ն

Վկայեալ աղքատաց ձրի

24—50

## ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

### ՅԱՆԳԱՐԱՆ

ՆՈՅՆԱԶԱՅՆ ԵՒ ՆՈՅՆԱՅՆԴ ԲԱՌԵՐՈՒ

Պ. Խ. Թ. Է. Ր Զ Ե Ա Ն

Այս նոր հրատարակութիւնը կարեւոր ազգակ մէ ամէն անոնց  
որոնք ոտանաւոր բանաստեղծութիւններ զրելու հետամուտ են եւ  
կը նեղուին յաճախ յանդերու սովէ : Դրդոյկը, մաքուր տպագրու-  
թեամբ եւ զեղեցիկ կազմով հրապարակ ելած է արդէն եւ կը  
ծախուի և դահնեկանի, ամէն գրավաճառաց քով : 3—10

Կ. ԵՍ.ՎՐՈՒԵԱՆ

ԵՍՎՐՈՒԵԱՆ

Յ. ԻՍՍ.ԳՈՒԼԵԱՆ

ԻՍՍ.ԳՈՒԼԵԱՆ

ՎԱՃԱՌԱՏՈՒՆ

ԵՆՏԻՐ, ԱԺԱՆ

ԹԵՅԻ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐ

ԵՒ

ՄԻԱՅ Ա Յ Ա Ր Ա Ր Ե Ա Ր

ՀՈՏԱԿԵՏ ԹԵՅԵՐ

Կ. Պոլիս, Պահմէ գափու, ձելալ-Պէյ խան, թիւ 10

24—50

